

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ Կ. ՊՈԼՍԻՆ

(Ծար. և վերջ)

Տուրմա - Պահչէի պալատը, որ տէ Ամիչիս-սին կ'երեւայ՝ ոչ այնքան իրը հայ խաղաղ ճարտարապետի մը յդացումը որքան նախընտրուած փառասէր հարձի մը գրկին մէջ քնացող Սուլթանի մը երազը, Զրադանի պալատէն ոչ շատ հետու՝ իր լուսազող սպիտակութիւնը կը ցոլացնէ Վոսփորի կապոյտ ջուրերուն մէջ:

Անոր լայնատարած ու վեհաշուք դահարապէին մէջ, Սուլթանին առջեւ համազգեստով կը տողանցէին Պետութեան ամէն կարդի աստիճանաւորները, աջհամբոյրի արարողութեանը՝ որ տեղի կ'ունենար Պայրամի տօներուն:

Հետաքրքրաշարժ մանրամասնութեամբ մը, դանազան աստիճաններու քաղաքային պաշտօնատարները (ճշմարիտ մանտարինութիւն մը որուն մէջ յառաջացումները կախում ունէին կողմնակցութենէ կամ արժանիքէ, բայց երբէք ո եւ է քննութենէ) աւելի ճոխ համազգեստներ ունէին քան զինուորականները, որոնք այդ օրը կը տժզունէին քաղաքային պաշտօնեաններուն քով:

Սրահը այնքան բնդարձակ էր, որ դեսպանական մարմնոյն յատկացուած օթեակէն կարելի չէր ճանչնալ այն անձերը որ այդ արարութեան կը մասնակցէին:

Սուլթանին ձեռքը չէ որ կը համբուրէին, այլ ոսկեզօծ ծոպերը հիւսուածքի մը դոր անոր քովը կը բռնէր արարողապետը և որ անոր զգեստին քղանցքը կը խորհրդանչէր: Գահը, երկայնաձեւ ինչպէս քանիքի մը, ամրողապէս ոսկեզօծ էր, և Ապտիւ Համբիտ սեւ զգեստ հազած կ'ըլլար: Իւրաքանչիւր ոք գէպի ան կը յառաջանար՝ մինչեւ գետին մէկ քանի անզամ կրկնելով արեւելեան ողջոյնը, քեմեննահը, և նոյն արարողաձեւով ետ ետ երթալով կը քաշուէր: Խորհրդանշական քղանցքը բերնին մօտեցուցած բոսէին, մարդ Սուլթանին զիմացն էր

որ կը դանուէր, մէկ մէթրի չափ անկից հեռու:

Ամենակարողութիւնը, և զիմակ մը որ արծունութ քիթովը եւ արտայարութեամբը, տարօրինակ կերպով կը յիշեցնէր ձենթիէ Պելլինի նկարով պահպանուած կիսադէմքը Պոլիսը զրաւող սուլթան Մեհմետին (1), զայն կը դարձնէին գէմք մը յատկանշական ու արպաւորիչ :

Եավուզ անունն առած կեպէնի կողմէ Օտեսայի ոմբակոծմանը հետեւեալ օրը կը դուզադիպէր Պայրամի տօնին: Բայց այդ օրը, մեծ եպարքուը՝ Սահին Հալիմ փաշա, բացակայ էր Տուրմա - Պահչէէն: Եթէ պաշտօնապէս կ'ըսէին թէ հիւանդ էր ան, ոչ ոք չէր տարակուսեր թէ անիկս Սեւ Ծովու այդ «աղուոր հարուած»ը կը դատապարտէր, թէ իր այդ օրուան ձեռնապահութիւնը կամաւոր էր եւ թէ կը փափաքէր հրաժարէլ: Բայց իր եղիպատական փառասիրութիւնները պատճառ եղան որ իր դատապարտութիւնը եւ հրաժարելու կամէութիւնները աւելի յառաջ չգացին:

Կը յիշեմ այս սրահին մէջ ընդունելութիւն մը պատերազմի ընթացքին, լոյսերուն ու ոսկեզօծումներուն մէջ, ի պատիւ Աւստրիոյ կայսեր ու Զիթա կայսրուհիին: Բնանկարն ու պալատը լուսնալոյսով շպարուած էին, պատուակալ տիկինները արքունիքի խոնարհութիւններ ընելով իրենց ըրջազգեստներուն մէջ կը խորասուզուէին, և հունզար մեծամեծները կը ցուցազրէին իրենց նկարագեղ զղեստները, որոնց վրայ ոսկին կը խառնուի մուշտակին եւ որոնք

1) Տեսել այս դիմանկարը՝ ինչպէս եւ այդ աշխարհակալին մէկ պարսկական կենդանազիրը իմ The portraits of Mehmet II. յօդուածիս մէջ, The Burlington Magazine, 1937.

թրքական վերջիշումներ կը պահէն։ Զիթա, մանարտիկ, ճակտին վրայ մեծ թաղ մը, մանրանկար կայսրուհիի մը պէս կ'երեւար։

Այս հանդէսով վերջացաւ ինձ վերաբերեալ չքանչանի խնդրոյ մը համար զերման զեսպանատան հետ տեղի ունեցած միջադէպ մը։ Երս Վիլհելմ Բ. կ կվաֆափի թանգարանը այցելելը որոշուեցաւ, զեսպանատան մէկ զործակատարը մեղի անպաշտօն կերպով իմացուց թէ մեր խորհուրդին անդամներուն չքանչան պիտի տրուէր։ Նախագահը եւ ես պիտի ստանայինք Փրուսիոյ թաղի մեծ ժապաւէնը։ բայց քիչ յետոյ լուր առի թէ իմ մասիս իրենց որոշումը փոխեր էին։ Փութացի Ժ. Մորաթման բարեկամիս միջոցով իմացնել որ եթէ ատիկա ճիշդ էր, լաւագոյն էր ինծի ո եւ է չքանչան շորուէր։ Հակառակ ինծի եղած ապահովիչ խօսքերու, Ծէշատ Ֆոււտա պէյ ինծի յանձնեց Փրուսիոյ թաղի երկրորդ կարգի չինդելով (վլավ) չքանչանը։ Գացի տեսայ զեսպանատան խորհրդական կոմս Վալագուրկը, եւ ըսի իրեն թէ ստացած ըլլալով թրքական մեծ ժապաւէն մը եւ օտար մեծ ժապաւէն մը, կը մերժէի երկրորդ կարգի պատուանչան մը։

Ատիկա գայթակղութիւն յառաջ բերաւ։ Աւստրիացի սպաներ կը զարմանային այդքան բարձր պատուանչան մը մերժելուս, եւ կը յուսային որ պիտի չզնդէի առաջին վայրկեանին տուած որոշմանս վրայ։ Այդ ընդունելութեան, օմանցի պաշտօնատարներուն պատուիրուած էր իրենց աւստրիական ու զերմանական պատուանչանները կրել, բայց զերման խորհրդականը ի գուրք իմ կուրծքիս վրայ վնասուց Փրուսիոյ թաղը։

Քանի մը տարի յետոյ, օր մը Ապտիւլ Մէծիս խալիֆան զիս կանչեց այդ նոյն Տորմա-Պահէքի պալատը ուր կը բնակէր։ Իր սուածին խօսքերը եղան՝ «Գիւտ մը ըրի»։ Խնդիրը ԺԶ. դարու ձեռազրի մը վրայ էր, Հինհերնամէին, որուն պատկերազրումը, թուրք մանրանը-կարչի մը ձեռքով կատարուած, մասնաւորապէս թանկաղին էր։ Ատիկա Հին Սարային կը պատկանէր, բայց՝ վերջին Սուլթաններէն մէկուն յայտնած փափաքին վրայ՝ Պալատը փոխադրուած ըլլալով, անոր հետքը կորսուեր։

Էր : Երկարօրէն թղթատեցինք այդ ձեռազիրը, որուն պատկերները վաւերապրական մեծ կարեւորութիւն մը ունին։ Պիտի յիշատակեմ հոսանքները որ կը ներկայացնեն Մեծն Սիւլյամն սուլթանի բանակով Վիեննայի պաշարումը (1) եւ Աթ-Մեյտանի հրապարակին վրայ ձիարշաւ մը։

* *

Երբեմն զիս կը քաշըէին գծի ու գոյներու իմ մենաբոլութեան համար։ Այդ հակումին, զոր կը խոստովանիմ, կ'ընկերանար գիտողութեան եւ ուսումնասիրութեան միտում մը, եւ իմ առաջին յօդուածս, — Թուրքիոյ մէջ Լուի Փե. ոճին տարածման վրայ, վերաբռտագրութեամբ միասին չքեղ կրակարանի մը զոր Լուի Փե. Նուիրած էր Սուլթան Մահմուտ Ա. ին, — Gazette des Beaux-Arts ի 1914 Փետր. ի թիւին մէջ Երեւացաւ։ Ռ. Քէքէնի բարեացակամ միջամտութեանն է որ կը պարտիմ գեղարուսական մամուլին մէջ իմ սկզբնաւորութիւններս, բայց ուշացուց անոնց հրատարակումը, զոր վերսկսայ Պոլսէն 1920ին եւ զոր չարունակեցի Ֆրանսայի մէջ 1926էն յետոյ։

Կայսերական Թանգարանի տնօրէն Հալիլ Էտհէմ պէյի առաջարկին վրայ, իրատէ մը եւլած էր պատգամաւորութիւն մը զրկելու 1910ի Միւնիէնի մահմետական արուեստի ցուցահանուսին, որ այդ թոււականին ամենէն գեղեցիկն էր այդ մարզին մէջ։ Զիս այդ պատուիրակութեան զլուխը զրած էին, բայց ճամբու ծախքերու վճարումը հանրային կրթութեան նախարարը եւ ելմտական նախարար ձավիտ պէյը իրարու վրայ կը ձգէին, եւ կրնար պատահիլ որ ցուցահանդէսը վերջանար այդ վէճին լուծումէն առաջ։ Բարերադղարար թեւագրեր էին որ Պետութեան ունէ պաշտօնեայ որ ուղէր Միւնիէնի ցուցահանդէսն այցելել, արձակուրդի մը իրաւունք ունենար։ Թելաղըու-

1) Տեսնել իմ La peinture à Constantinople յօդուածս, Revue de l'Art, nov. 1928, figure 2, եւ «Նկարչութիւնը Պոլսը մէջ» Կեանիք եւ Արուեստ, Տարեգիրք, 1932, պատկեր 2։

թիւնս ընդունուած ըլլալով, ատկից օգտուեցայ, — միակը իմ տեսակիս մէջ — անձնական ծախոռվս ճամբորդելով Միւնիչն երթալու համար:

Ցուցահանդէսին ճոխութիւնը, քաղաքին հրապոյրը, միջնադարեան երեւոյթը պահած Նիւրեմպէրին մերձակայութիւնը՝ Հարաւային Գերմանիոյ մէջ անցուցած քանի մը շարթներս վերջին ժայր հաճելի դարձուցած էին:

Պէտքսթէնը, որ Պոլսոյ Զարչիին մէջտեղը կը գտնուի եւ անոր ամենէն նկարագեղ մասը կը կազմէ, իմ մէջս զարդացուց արեւելեան հին առարկաներու սէրը եւ ատոնցմէ հաւաքածու կազմելու փափաքը: Անիկա, մօտ գտնուելով թէ՛ Ելեւմտից նախարարատան եւ թէ՛ Հաշուեֆնիչ ատեհանին, որոնց միջև բաժնուած է իմ պաշտօնական ասպարէցս, կարողացայ զրեթէ ամէն օր երթալ հոն պառոյտ մը ընել քառորդ դարու մը ընթացքին՝ 1897էն 1922: Անոր գրլիստոր դրան վերեւ կը տեսնուէր բիւղանդական արծիւ մը: Էվլիա Զելէպիի կարծիքով, այդ խորհրդապատկերին իմաստն այն էր թէ շահ ու վաստակը կը թուչի կ'երթայ վայրի թուչունի մը պէս: Խանութպանները հոն կը բազմէին բարձր նստարանի մը վրայ, իրենց ի տես դրած ապրանքներուն ետեւը, բայց ոչինչ զիրենք կը բաժնէր իրենց դրացիներէն (1): Դրեթէ առանց բացառութեան՝ մահմետական էին, բայց կայսրութեան զանազան ցեղերուն կը պատկանէին, թուրք, չերքէզ, ալպանացի, նոյն իսկ քիւրտ:

Հաւաքածու կազմելու առաջին քայլերուս, պատկանելի թուրքէ մը որուն աղերէկ մօրուքը մինչեւ մէջքը կ'իջնէր եւ որ Մէքքէի ուխտագնացութիւնը կատարած ըլլալով՝ Հաճիի տիտղոսը կը կրէր՝ զնէր էի ապակիէ առարկայ մը, իր ժայռաբիւրեղ: Քիւրտ մը ինձի ծախսեր էր վարդագոյն համրիչ մը իրը Պէտրիլշանի բիւ-

րեղէ եւ որ ներկուած ապակիէ էր: Այդ Պէտրիլշանի նէնէփը զիս շատ երազել տուած էր՝ հատիկները քերթելով կեղծ ըլլալը նշմարելէս առաջ:

Սակայն այդ խանութպաններէն շատերը խորապէս պարկեցու էին, ինչպէս կաղ Ալի Պէյը որ մասնաւորապէս արծաթեղէններ կը ծախսէր եւ որմէ համակրելի յիշատակ մը պահած եմ: Ուրիշ Ալի պէյ մը, մէծապէս հարուստ, հոչակաւոր էր իր ազահութեամբ: Իրեն ներկայացուած արծաթէ առարկաներու արժանքին մասին զաղափար կազմելու պատրուակով, անոնց խարսոցի հարուած մը տալու սովորութիւնն ունէր: Մետաղէ փոշին որ այդ կերպով կը զիւղուէր, իր փոքրիկ շահէրէն մէկն էր: Իր դիմացը խանութ ունեցողը՝ Զերքէղ մըն էր, իր զերիններէն մին, զոր պատաղրած էր եւ որուն մահուանը կը սպասէր անոր հարստութիւնը ժամար՝ ըստ մահմետական օրէնքին, բայց մահը է՛ն առաջ իրեն է որ այցելեց:

Հին առարկաներու հաւաքածու կազմող թուրք մը, որ ինձմէ բաւական աւելի տարի քու էր, թէշատ ֆոււատ պէյ, եւ որ մանաւանդ ժիշ: զարու ֆրանսական կարասիններ հաւաքած էր, ունեցած է նոյնպէս որոշ աղդեցութեան բաժին՝ հին բաներու համար իմ հակումիս մէջ: Ինքը աւելի հաւատարիմ կը մնար թրքական աւանդութիւններուն՝ մասնաւոր շահազրութիւն ցոյց տալով Զինաստանի եւ Սաքսի յախճապակիններուն (վորսըլին) որ ատենով իրը սեղանի սպաս կը ծառայէին օսմանցի հարուստ բնտանիքներուն: Բացի զեղագրութենէն, բուն արեւելեան արուեստը զինքը չէր շահազրութեր: այսպէս, մանրանկարներն ինչպէս եւ զորդերը զինք անտարբեր կը դէէին:

Թուն էր մէծ եպարքոս ֆոււատ փաշային, որուն բնակարանը եղած էր ատենով Պայտղիտի հրապարակին վրայ գտնուող Ելեւմտից նախարարատունը: Փայտաշէն տունը, յարաբերար համեստ, ուր կը բնակէր ինքը, կը պատկանէր իր ընտանիքին մէկ զերուհիին, ինչպէս կը բացատրէր համակրելի Ամերիկուհի մը, տիկին Օդմընի, որ իր հաւաքածուները տեսնելու եկած էր:

1) Տըքանի մէկ նկարը, որ կը ներկայացնէ Պէտքարէնի խանութներուն նման խանութ մը, որ Հայ խանութպանը տիտղոսն ունի, բանի մը տարի առաջ ծախուեցաւ Օքէլ Տրուոյի մէջ:

Շատ հաճելի վարուղութիւն ունեցող մարդ մըն էր : Նոյն իսկ երիտասարդ հասակին՝ մարմնեղ էր Եղած : 1889ին մօտերը, երբ Կալվաթա - Սէրայի լիսէին աշակերտ էի, իրիկուն մը ծնողիս հետ կ'Նրթայի Բերայի Ֆրանսական թատրոնը, որ Թօքաթլեան ճաշարանին այժմ զրաւած տեղը կը դանուէր : Պտոյտի մէջ Եղող Փրանսական լաւ գերասանախումքեր կու զային հոն խաղալ Մանաս իմփրեզարիոյին զեկավարութեան տակ : Միջնարարին, թէշատ ֆուստ պէյ, որ մեր օթևակը այցելութեան եկած էր, իմ Փէսիս վրայ նստաւ : Զհամարձակեցայ ատիկա իրեն նկատել տալ, բայց վրդովումս մեծ էր մտածելով թէ զլիսանոց ինչքան տափակցած պիտի ըլլար եւ թէ թառորնէն դուրս ելլելու պահուս ինչքան ծիծաղելի պիտի ըլլայի :

Քառորդ գար մը յետոյ, Աթամպուլի խորերը կորսուած մղկիթ մը կ'այցելէինք, նշանակելու համար մահմէտական արուեստի այն առկաները որ արժանի էին կվաֆիթ Թանգարանին մէջ տեղ զրաւելու : Տղեկներ որ բակին մէջ կը խաղային, կանդ առին՝ դէպ՝ իրենց յառաջացող այդ զանդուածը տեսնելնուն սահմըուկած : Ան զանոնք հանդարտեցուց բարեմիտ ձեւով մը՝ «Մի՛ վախնաք, ճիւաղ մը չեմ, պղտիկ տղաքը չեմ ուտեր» :

Ան անդամ էր Մեվլէվի Տէրվիշներու Միարանութեան, եւ կը պահէմ իր լուսանկարներէն մին զոր ձօնով մը ինծի նուիրած էր եւ ուր ան կ'երեւայ այդ Միարանութեան խորդէ մեծ վերարկուով եւ բարձր զդակով :

Մէրքի տ'Օրիանը Պոլսոյ չիք ակումբն էր, որուն մաս կը կազմէր զեսպանական մարմինը : Այն բոլոր տարրերը որ պոլսական մօզայիլը կը կազմէն, հոն ներկայացուած էին : Ցոյները ամենէն բազմաթիւն էին : «Արրահամ փաշայի Ակումբ» անունով ծանօթ էր այդ Քլիւլը, որովհետեւ անոր հիմնադիր անդամներէն մին էր ան եւ ինք կառուցանել տուած էր անոր պերճափարթամ շէնքը : Թուղթ չխաղալով՝ ես ընթերցասրահի յաճախորդներէն մին էի : Մատենադարանը, լաւ կազմուած, կը պարունակէր զեղարուեստի զործեր, եւ հոն է որ ծանօթացայ Ֆ. Ռ. Մարթինի արեւելեան զորգերու

վրայ մեծ հրատարակութեանը, որ մեկնակէտը պիտի ըլլար հայկական զորգերու վրայ իմ ուսումնասիրութեանցս : Ակումբը կը ստանար Եւրոպայի գլխաւոր օրաթերթերն ու պարբերականները, եւ յաջողեցայ արդեւք ըլլալու որ Կազիք տէ Պօ զ'Արի բաժանորդագրութիւնը գաղրեցնէն : Քանի մը «Մափլ» թիկնաթոռները, շատ ցած ու խորունկ, ճարտարօրէն յարմարցուած նստոցով ու յննարանով, հանգստաւէտութեան իսէէլ մը կ'իրականացնէին : Այդ թիկնաթոռներէն մէկուն վրայ ընկողմանած, Թայմզին ընթերցմանը մէջ կը խորասուղուէի :

Անդիիերէնի շատ թեթև պաշարով մըն է որ թուրքիա զարձած էի 1892ին, Փարիզի իրաւագիտական Համալսարանի եւ Քաղաքական Գիտութեանց Դպրոցի ուսմանց շրջանն աւարտելէս յետոյ : Բայց բառարանի մը օգնութեամբ կարգաէս ետքը Կլասսթընի մեծ ճառը Հօմ Բուլին վրայ, զոր Թայմզը, որուն մէկ համառոտ ապագրութեան բաժանորդ էր հայրս, ամբողջապէս հրատարակած էր, անդիիերէն քաղաքական յօդուածները մատչելի դարձած էին ինծի :

Ակումբին խոհանոցն ու զինենկուղը, որոնք այնքան ճոխ էին որ ամենօրեայ ճաշը հոն երթալ ընել կարելի չէր, շատ յարմար էին հոն բարեկամներ ճաշի հրաւիրելու համար : Ակումբին վարչութիւնն ալ երբեմն ճաշկերոյթներ կը սարքէր հոն : Այդպէս է որ 1909 Յունուար 12ին, սահմանադրական շնորհի առաջին խանդավառութեան մէջ, ճաշ մը տրուեցաւ հոն ի պատիւ ինվէր փաշայի : Աչքիս առջեւ ունիմ փանթակրիւէլական ճաշացուցակը, զոր մեր հիւրէն ինդրեր էի ստորագրել : Էլիփին ուղղաձիգ գիծը, այնքան երկար որքան ուժգնօրէն քաշուած, աջ կողմը կը շարունակուի՝ բութ անկիւն մը ձեւացնելով : Գրաբաններուն (graphologue) կ'իյնայ ըսել թէ ի՞նչ չափով կեղծում եւ ի՞նչ չափով անկեղծութիւն կայ այդ ստորագրութեան ուժի եւ կորովի չեշտուած նկարագրին մէջ :

Դարձեալ նոր բեժիմին սկիզբները, եւեւմտից նախարար Զիա փաշան, որուն՝ իրեւ Հանրային Պարտուց գիւանատան պետ՝ զլիստր աշխատակիցներէն մէկն էի, ճաշ մը կու

տար ի պատիւ Պ. Ժ. Քայեսյի՝ Սէրբի ա'Օ-
րիանին մէջ: Նախարարը եւ ես ապշած մնա-
ցինք լսելով Պ. Քայեսյի բաժականառը, ուր
մեղի խորհուրդ կուտար, յօդուտ թրքական
և լեւմուտցին բարենորդման, վճարել պետու-
թեան երերուն պարտքը: Արդարեւ, ատիկա
թուրքիոյ մէջ վերաբերութիւն չունէր կարճ
պայմանաժամով պահանջելի առնելիքներուն
հետ, այլ կը ներկայացնէր վէճի տեղի տը-
ւող պարտքերը:

Արքահամ փաշա (1834 - 1918) եղական
դէմք մըն էր. պատկեր մը ուժեղօրէն փորա-
դրուած եւ միայն մէկ օրինակ քաշուած:

Իր գիրքն ու Հարսութիւնը կը պար-
տէր Քարաքեհեայի մը (1) որ սարաֆն
եղած էր ալպանացի բախտասպայ Մեհեմմէտ-
Ալիին եւ որ իր յաճախորդին հետ յարաբերու-
թիւնները պահած էր՝ անոր եզիսուսի տէրը
դառնալէն ալ յետոյ:

Արքահամ փաշա Խլստիվ Խմմայիլը ներկա-
յացուցած էր Բ. Դրան մօտ, եւ իր միջնորդու-
թեամբն է որ խտիվական զահուն նախաճնու-
թեան կարգով յաջորդումին վերաբերեալ 1872ի
Փերմանը ստացուած էր:

Սուլթան Ապտիւլ-Ազիլ անոր հետ կը վար-
ուէր ինչպէս բարեկամ մը, առատաձեռն նը-
ւէրներ ընելով հանդերձ անոր: Եռուուֆ Իղէտ-
տին իշխանը, Ապտիւլ-Ազիլի անդրանիկ որ-
դին, անոր հետ ամենէն մտերիմ ու ամենէն բա-
րեկամական յարաբերութիւններն ունէր: Գա-
ցած ըլլալով տեսնել փաշան՝ հիւանդ, Քէֆէ-
լի քէօյի քէօչին մէջ, զոր այս վերջինը իր
կարապետ պէյ հօրեղորմէն (2) ժառանդած

1) Իր հայերէն երկարագիր կնիքին դրոշ-
մուածքը, բատ 1811 թուականով վաւերաբուդ-
րի մը, վերաբաղրուած է Ժ. Տընի կողմէ՝
Encyclopédie de l'Islam ին մէջ՝ «Միւհ»
բառին: Այդ գերդաստանին բուն անունն
էր Երամեան:

2) Իր ինքնատիպ բնաւորութեամբ, կարա-
պետ պէյ, Պարոնեանին ներշնչած է սա լակո-
նական կենսագրականը. «Մզկիր մը շինել տը-
ւած է»: Ու իրօֆ տեսած եմ այդ մզկիրը՝ կի-

էր, անոր անկողնին վրայ նստած՝ երկարօրէն
անոր հետ խօսակցած էր, եւ հետք առած տա-
րած էր Փրանսացի վարպետի մը մէկ նկարը
որուն աչք ունէր:

Այդ մտերմական խօսակցութիւններէն մէ-
կուն մէջ, Եռուուֆ Իղէտտին ըսած էր, իր
դաստակները ցոյց տալով, թէ օր մը ինչ
իր երակները պիտի կտրէր: Փաշան ինքն իսկ
անոր այդ խօսքը հաղորդեց ինծի, մահէն յե-
տոյ զահաժամառանդ իշխանին որ իր հօր եղերա-
կան մահուան յաճախանքն ունենալու էր: Տե-
ղիք կայ ուրեմն կարծելու թէ սիսալած են քա-
ղաքական սպանութեան մը վարկածը մէջտեղ
գնելով:

Մանկութեան քանի մը յիշատակներ՝ Ար-
քահամ փաշայի վերաբերեալ:

Անիկա հրատիրած էր իմ ծնողքս իր Պէյքո-
զի արքայավայել կալուածը որ՝ քանի մը միջ-
նակետիններով կը տարածուէր մինչեւ Սեւ Շո-
վը, եւ զոր յետոյ ստիգուեցաւ՝ կամայ կամ
ակամայ՝ զիջիլ կայսերական Անձնական Գան-
ձուն:

Իր չողեմակոյկովն է որ կ'երթայինք հոն,
եւ ինք ցոռւկը նստած էր՝ քրտինքը չորցնելու
համար: Երբ մեծցայ ու մայրական հոգածու-
թիւնը այլ եւս վրաս չէր հակեր, ինքինքս
նոյնպէս կը վարժեցնէի կղզիները զացող նա-
ւերուն ցոռւկը նստելով:

Անիկա, իր որսորդութեան օրերէն վերա-
դարձին, մեղի Օրթաքէօյի թաշ Մերտիլէնի
մեր տունը վարազի կտորներ կը զրկէր: Քաջ
նշանառու մըն էր, եւ կ'երեւայ թէ կասթինի
մօտ մինչեւ ցարչ կը պահեն իր ծակծկած խա-
ւաքարտները:

Դրեթէ միշտ իր Պէյ-Երէ-Տէրէի քարափին
ամարանոցը կը բնակէր, և իր ժամանակին
մէկ մասը կ'անցընէր՝ նախ Պէյքօյի իր կալուա-
ծին մէջ, յետոյ Պէյէղիքմի ըսուած իր աղա-
րակին մէջ, որ Վոսփորի եւրոպական և Եռու-
թին վրայ կը դանուէր:

Ասեր՝ Քեֆէլի - Քէօյի մէջ: Կարապետ պէյ
նարտար նուազող մըն էր թամարուրի, ինչպէս
կը զրէ ինծի ձեռնիսա քուրք անձնաւորութիւն
մը:

կարելի է զայն սահմանելու համար ըստ թէ նենը լմէն - փարմբը մըն էր, որուն մէջ արեւելեան բռնակալէն բան մը կը մնար :

Կէս դարու մօս՝ իր սեղանը բաց պահած է շատերուն եւ իր որսավայրերը հրաւիրած է աչքի դարնող օտարականները որ անցած են Պոլսէն : Ոչ մէկ մահմետական, ոչ ալ ո եւ է բայս, անոր դիրքին բաղդատուելիք դիրք մը ունեցած է :

Իր կեանքին վերջերը, երբ Սերբի ա՛ռիանի մուտքին՝ շարուած կը տեսնուէին տասնի չափ վարադնէր եւ խոճկորակնէր, ամէն ոք կը դուշակէր թէ վաշան որսոր դութենէ դարձած էր :

Դեռատի երիտասարդ մըն էի, երբ թնդանօթիու զօրաց հարիւրապետ Գրիգոր Նիկողոսիանը, որ 1877 - 78ի ոուսեւթուրք պատերազմին մասնակցած էր, մէր տունը յաճախ կ'այցելէր : Հայ ծաղումով չորս ոուս զօրավարներու վրայ զրբոյկ մը շարադրած էր, եւ աչքի առջեւն է այդ հասորը որ Թօլայեանի մօտ տպուած է : Ամէն անդամ որ ուշագրաւ ոուսահայ մը Պոլսէն կ'անցնէր, անիկա զայն անպատճառ մեղի կը ներկայացնէր :

Այդպէս ճանչցած ենք Քալանթարեանց մանկավարժը, Գույսմիրեանցը որ Նովօկ Վրեմիայի թղթակից էր եւ որ յետոյ Սէն-Փերիսպուրկի մէջ Արաքս հանդէոր հրատարակեց, ինչպէս եւ Գամառ - Քաթիսա բանաստեղծը (1) :

Այդ զարգացած մարդիկը, տարբեր Պոլսոյ Հայերէն, որոնց՝ մանուկ հասակէս՝ կը տեսնէի ականաւոր ներկայացուցիչները՝ ինչպէս Միքայէլ Փորթուղար, Կարապետ Գարազաշ եւ Թովմաս Թերզեան, իմ վրաս խոր տպաւորութիւն կը զործէին, եւ իմ մէջս շահագրզութիւն եւ համակրութիւն արթնցուցած են հայկական կովկասին հանդէպ : Ետքէն՝ տարիներով Գրիգոր Արծրունիի Մշակին կանոնաւրապէս հետեւեցայ :

Մէր տան մէջ այցելութիւնն ընդունած ենք

նաեւ Մոսկուայի Օփերայի թեատր Շահնամեանցին, որուն Ծիծենիալը երբեք պիտի չմոռնամ :

Աղամեան դերասանը 1889ին մօտ Ռուսիային մեղի դարձած էր, փառքով ծանրաբեռնուած, բայց անիկա մերոնցմէ մէկն էր, զոր փոխ տուած էինք : Համբէթ եւ Օթէլլօ իր երկու գեղեցկագոյն դերերն էին թերեւս, եւ անոնց ներքեւ չէր ճգմուեր : Բաց ի որրազան կրակէն որ զայն կ'ոգեւորէր, իր գէմքին նուրբ զծերը կերպարուեստական բացառիկ յատկութիւններով օժտուած էին, եւ այդ երկու դերերուն, ինչպէս եւ Լիի Արքայի դերին մէջ, իր լուսանկարներուն բաղդատութիւնը այդ մասին կրնայ գաղափար մը տալ :

Սահմանադրական րեժիմին եւ անոր բերած աղատութեան հետեւանքներէն մին այն եղաւ որ Արեւեան իր խումբով եկաւ Պոլիս շարք մը ներկայացումներ տալու : Այս ժուժկալ եւ իրապաշտ դերասանը, եւ Շիրվանդադէի խաղերը, մեղի համար եղան յայտնութիւն մը որ խանդականց մայրաքաղաքին հայ հասարակութիւնը : Փըթի - Շանի թատրոնը լեփ-լեցուն կ'ըլլար, մանաւանդ Պատուի համարի ներկայացումներուն : Նուրբ եւ սիրուն տիկին Արմէնեանը խումբին էն նուազ համակրելի տարրերէն չէր :

Իրիկուն մը որ ճաշկերոյթ եւ յետոյ ընդունելութիւն կար Օսմաննեան Պանքայի տնօրէնին տունը, տիկին Արմէնեան ուզունտարապիտի պարէր իւնիօն Ֆրանսէզի մէկ հանդէսին : Ինչքան ալ շահէկան ըլլար Աեադ Փաշայի երեկոյթը, ուր էնիկը եւ աղատական կուսակցութեան պարագլուխներէն ալպանացի Իսմայիլ Քեմալլ հեռուս նայուածքով մը գէմ դիմաց կուտային, չուղեցի զրկուի հայկական պարէն : Այդ պարը թեթեւ ու աննիթական էր՝ ինչպէս սիրոյ տենչը, պարողներու զոյզը իր հուղվոյթները կը կատարէր առանց իրարու գըտչելու : Պարարուեստի ամենէն գեղեցիկ տպաւրութիւններէս մէկն եղաւ ատիկա :

Փանկալթի կը բնակէի, եւ ունէի աշխատանոց - սալօն մը, ուր կահկարասիք ու գեղօրներ՝ տարամերժօրէն արեւելեան ոճով

1) Այս վերջնոյն մասին տեսմել Զօպանեանի կենսագրական յօդուածը հօրս վրայ, Անահիտ, Ցունուար-Ցունիս 1934, էջ 13-14-16:

էին։ Կարասիներուն զծաղլութիւնը կատարած էր Եղուարդ Թէրդեան ճարտարապետը, Պոլսոյ բոլոր հին յիշատակարանները՝ մինչեւ իսկ աղբիւրներն ու չիրմաքարերը՝ միասին այցելելնէս յետոյ։

Թէրլէմէղեան նկարիչը եւ Կոմիտաս վարդապետը քանի մը հարիւր մեթր հեռաւորութեամբ դրացիներս էին։ Երանդապնակ մը, ուրուն վրայ նկարուած էր քնար մը, կը խորհրդագնչէր, իրենց դրան վերեւ, երկու արուեստագէտներուն ընկերակցութիւնը։ Թէրլէմէղեանը ճանչացած էի երբ Բարլա - Պաշի կը բնակէր եւ առաջին նկարը զոր իրմէ զնել տուածէի բարեկամի մը, Օհաննէս փաշա Գույումնեանին, Էջմիածնի գիւղին շատ աղուոր մէկ տեսարանը կը ներկայացնէր։ Բնականարար բարեկամական կապեր հաստատած էի այն հըրավառ ու համակրելի բնաւորութեամբ երաժիշտին հետ որ էր Կոմիտաս։ Իմ օտարազգի բարեկամներս անոր տաղանդին վրայ կը սքանչանային։ Պ. Պօփ, որ ինծի հետ ներկայ գըտնուածէ էր Բերայի հսաեան վարժարանին մէջ անոր երգչախումբին մէկ փորձին, հայ երգերէն խանդավառուած էր։

Անոր ու Թէրլէմէղեանի հետ Երեմն իմ տանս մէջ ճաշած ենք, եւ անոր բացսիրտ ու կենսուրախ նկարագիրը չէր կրնար գուշակել տալ այն ախտը որ յետոյ պիտի զգեսնէր զայն։ Տարագրութենէ վերադարձին, իրիկուն մը զինքը դտայ գետինը գորգին վրայ երկնցած։ յափշտակուած կը նայէր խեցիէ վառարանի մը բոցերուն որ սենեակը լուսաւորող միակ լոյսն էին։ Ատիկա ինծի տարօրինակ երեւցաւ, բայց կը մտածէի ինքնին թէ արուեստագէտ մը կրնայ կրակի խորհուրդին առջեւ երաղել։ Թէրեւս արգէն առաջին նշաններն էին այն հիւանդութեան որ իր մէջ զարանակալ էր։

Թէրլէմէղեանի զանազան նկարներուն մէջ դոր կինս ու ես ունինք, երկուքը անուղղակի կերպով Կոմիտաս վարդապետի հետ կապ ունին։ Մէկը կը ներկայացնէ այն տեսարանը որ իր Փանկալթիի տունէն կը պարզուէր՝ ձիւն օդով, զէսի Մաշքայի զինարանը եւ Վոսփորի

ասիական ափունքը, միւսը՝ անոր ծննդավայր Քէօթահիա քաղաքին մէջ արեւամուտ մը։

Քանի մը հայրենակիցներ, որոնցմէ մին էր Գաղանձեան ճարտարապետը, 1919ին նախաձեռնութիւնն առած էին Հայ Գեղարուեստական Միութեան մը, որուն զիս նախազահընտրած էին։ Գործունէութիւնը այս խմբակցութեան, որ, ըստ իր կանոնագրին (1), իրեն նպատակ ունէր արուեստի ուսումնասիրութիւններ կատարել եւ հայ արուեստի առարկաներ հաւաքել, բեղմնաւոր պիտի եղած ըլլար եթէ պատերազմին հետեւանքով անոր անդամները աշխարհիս չորս անկիւնը ցրուած չըլլային։ Հայ գորգերու վրայ իմ առաջին յօդուածս, որ էն առաջ Շանքի 1919 յունիս 5ի թիւին մէջ երեւցաւ, այդ կերպով ստեղծուած շարժման մէկ արդիւնքն էր, ինչպէս եւ իմ ուսումնասիրութիւնս Պոլսոյ ոսկերչութեան վրայ (2)։

Մէր ընկերակցութիւնը կազմակերպած էր նաեւ՝ Բերայի մեծ փողոցը գտնուող Հայկական Ակումբին մէջ՝ ցուցահանդէս մը կտկար Շահնի փորագրանկարներուն (1920), եւ ուրիշ մը՝ Թէրլէմէղեանի ու Քիւրքճեանի նկարներուն, եւ երկու ցուցագրութիւններն ալ մեծ յաջողութիւն ունեցած էին, թէ՛ բարոյական ու աշխարհիկ տեսակէտով եւ թէ՛ արուեստագէտներուն համար նիւթական տեսակէտով։

Ըստ կանոնագրին, Միութեան լուծման պարագային, անոր ինչքերը պէտք էր յանձնուէին աղղային կրթական հաստատութեան մը։ Ինծի թուեցաւ թէ Վենետիկի Միսիթարեանները, որ տեսականութեան երաշխիքներ կը ներկայացնէին, կրնային նկատուիլ իրը դպրոցական հիմնարկութիւն մը վարողներ, եւ

1) Տպարան Օ. Արզումանի, 1919։ Ասոր մէկ բարգմանուրիւնը երեւցաւ Revue des Etudes Arméniennes ի մէջ։

2) La Renaissance de l'Art Français, Mars 1924, եւ Անահիտ, Յունուար-Փետր., եւ Մարտ Ապրիլ 1930։

անոնց է որ յանձնեցի համախմբուած առարկաները : Ասոնք էին՝ զլիսաւորապէս՝ հայկական հին ասեղնապործութեան քանի մը կտորներ (2), Կէօչէ - Օղու նկարիչն գործեր (3), եւ Վահօի գծադրութիւններու շարք մը Թիֆլիսի կինտոններու կեանքր պատկերացնող (4) :

Կ'ուզեմ այս յօդուածաշարքս վերջացնել
պատմելով յիշատակ մը որ Ֆիլիփ Պերթը ըստի
հետ կապ ունի: Անոր հետ ծանօթացած էի իմ
քեռայրիս Փ. Ժիւէրիի միջոցով, եւ դինքն ու-
իր ամուսինը առաջնորդած էի Մեծ Զարչիին ու
Սթամպուլի նկարագեղ թաղերուն մէջ, ինչպէս
ճախարակագործներու փողոցը, որ կ'իջնէր գէ-
պի Մըրը Զարչիսի եւ որ անկից ի վեր այրե-
ցաւ:

2) Տեսնել իմ պատկերազարդ յօդուածս՝
«Ա. Ղազարի վամիքին ասղնազործ կտորները
եւ ժամանակները», Բազմավիշտ, Փետր. -Մարտ
1935:

3) Տեսնել իմ յօդուած «Հայոց գեղար-
ուեստական զործութեութիւնը Եկոնոմիոյ եւ Կ.
Պոլսոյ Սուլքաններու օրով», Անահիտ, Յունիս-
Սեպտեմբեր 1933, էջ 35-36 եւ պատկեր 8, և
Հոկտեմբեր-Դեկտեմբեր 1933, էջ 34-35 եւ եր-
կու պատկեր:

4) Տեսնել Թէոդիկի Տարեցոյը, 1927, էջ
480:

Քանի մը գնումներ ըրբին, մասնաւորապէտ Գէորգ աղա Քէլկեանի մօտ, որ Պոլսոյ Հնավաճառներու աշխարհին մեծագոյն գէմքն էր: Բարձրահասակ, անիկա լաւագոյն հասկցողն էր ամէն բանի մէջ, իր փորձառութեան, իր ճաշակին ու հոտառութեան չնորհիւ, վասն զի ուսումնական չէր: Պէրթթոյին քանիկարած ըլլալով իրը նմանողաբար շինուած զործ, քիչ մնաց որ ետ պիտի առնէր, վախնալով որ վաւերական չըլլայ:

Յաճախ կը մտարերեմ Արտաքին Գործոց
նախարարութեան այդ փայլուն ընդհանուր
քարտուղարը։ Ան ինձի կ'ըսէր թէ գիշերը,
քնատութեան ժամերուն, դաղափարներն ու ա-
նոնց արտայայտութիւնը աւելի յստակ են եւ
թէ մութին մէջ զանոնք մատիտով կը նօթա-
գրէր։ Ես ինք ալ օգտագործեցի իր այդ սիս-
տեմը, որ նոյն իսկ այս կցկառուր յուշագրու-
թեանց համար ինձի ծառայեց։ (1)

Փարիզ ԱՐՄԵՆԱԿ ՍԱԳԸՉԵԱՆ

1) Յիշտակներուս երկրորդ մասին մէջ (Անահիտ, Յունուար-Մարտ 1937, էջ 39) սրբագրմանը ըստած է քե Ելեմուտքի նախարար Քոյքովով, Պոլսոյ դեսպան եղած է: Նիորութիւն մըն է աս՝ դեսպան Զարքի քոփի հետ, զորեայն բանակցութեանց առքիւ Աէն-Փերերապուրի նաևչցած էի: